

ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ  
ԿՄԱՑՑԵԼԵՆ ՎԱՏԻԿԱՆ

Երկուշաբթի եւ Երեքշաբթի, 26 եւ 27 Հոկտեմբեր 1992ին Վատիկանի մէջ հանդիպում մը կայացաւ Հայց. Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Ս. Վաչէ Արքեպիսկոպոս Յովսէփեանի, Հայց. Եկեղեցւոյ Արեւելեան Թեմի Առաջնորդ՝ Ս. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի, Գերշ. Ս. Մեսրոպ Եպիսկոպոս Մութաֆեանի՝ Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան Կրօնական Ժողովի Ատենապետ եւ Պատրիարքական Փոխանորդ Միջեկեղեցական Յարաբերութեանց, Գանատայի Հայց. Եկեղեցւոյ Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Ս. Յովնան Եպիսկոպոս Տէրտէրեանի եւ Սրբազան Յովհաննէս-Պօղոս Բ. Պապի հետ՝ Երկուշաբթի, Հոկտեմբեր 2-ին: Երեքշաբթի, Հոկտեմբեր 27ին, 1992 կէսօրէ ետք ժամը 4ին Կարտինալներ Քասիտի եւ Սիլվեսթրինիի միջեւ՝ Կիլիկիոյ Հայ Կաթոլիկ Պատրիարք Ամենապատիւ Ս. Յովհաննէս Պետրոս ԺԼԻ 7 Յունիս 1992 թուի «Վերադարձ Հայաստան» Շրջաբերական Թուղթին կապակցութեամբ: Հանդիպման նպատակն էր Հայց. Առաքելական Ուղղափառ Ս. Եկեղեցւոյ սպասաւորներու եւ ընդհանրապէս Հայ Ժողովուրդի լուրջ մտահոգութիւնները յայտնել Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետին:

26 Հոկտեմբեր 1992 Երկուշաբթի միջօրէին, Հայ Բարձրաստիճան Եկեղեցականները ընդունուեցան Հռոմի Աթոռի Յովհաննէս Պօղոս Բ. Սրբազան Պապին կողմէ: Սիրալիր տեսութիւնը տեսց շուրջ մէկ ժամ, որուն ներկայ էին նաեւ Վատիկանի Քրիստոնէից Միութեան Քահանայապետական Խորհուրդի Աւագ Քարտուղար՝ Գերշ. Ս. Փիէր Եպիսկոպոս

Տիւփրիէ:

Հայ բարձրաստիճան հոգեւորականները Նորին Սրբութեան փոխանցեցին Ամենայն Հայոց Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթոլիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի եղբայրական ողջոյնները: Սրբազան Պապը շնորհակալութիւն յայտնեց եւ իր համակրութիւնը արտայայտեց Նորին Վեհափառութեան «հիանալի» Անճին նկատմամբ եւ խնդրեց իր փոխադարձ ողջոյնները հաղորդել իրեն:

Հայ Կաթոլիկ Պատրիարքի վերոյիշեալ շրջաբերականին առնչութեամբ Սրբազան Պապը իր արտայայտութիւններուն մէջ հաւաստիք տուաւ Հայ Հոգեւորականներուն, որ Հռոմի Աթոռի մերձեցումը, Քրիստոնէական Համամիութեանական շարժման գծով, ո՛րեւէ փոփոխութիւն չէ կրած հակառակ վերջին ժամանակներու դժուարութեանց, եւ մաղթեց, որ Սրբազաններուն Վատիկան կեցութիւնը ըլլայ արդիւնաբեր եւ հարթ ստեղծուած սխալ հասկացողութիւնները:

27 Հոկտեմբեր 1992 Երեքշաբթի կէսօրէ ետք ժամը 4ին հանդիպում մը կայացաւ Հայ Բարձրաստիճան Եկեղեցականներու եւ Վատիկանի Քրիստոնէից Միութեան Քահանայապետական Խորհուրդի Նախագահ՝ Գերշ. Կարտինալ Էտուըրտ Քասիտիի, իր ֆարտուղար Հայր Պերնար Տիւպաֆի, Վատիկանի Արեւելեան Հռոմէադաւան Եկեղեցեաց Միութեան Նախագահ՝ Գերշ. Կարտինալ Աշիլ Սիլվեսթրինիի եւ իր ֆարտուղար՝ Հայր Քլաուտիօ Կուլետթօթիի միջեւ:

Հանդիպումը բացուեցաւ Ամերիկայի

Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. վաչէ Սրբազան Արքեպիսկոպոսի ներածականով: Ապա Գանատայի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Սրբազան եպիսկոպոս հանգամանօրէն ներկայացուց պատուիրակութեան պաշտօնագիրը, որու ամբողջական պատճենը կը տրուի ստորեւ.

**Գերաշնորհ Հայրեր,**

Մենք ստորագրեալներս, ներկայացուցիչները Ս. Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքական Աթոռներուն եւ Առաջնորդները Ամերիկայի Արեւելեան եւ Արեւմտեան եւ Գանատայի Թեմերուն, կ'ողջունենք Ձեզ մեր Տիրոջ Յիսուս Բրիստոսի անունով: Մեր այս այցելութիւնը Ս. Պետրոսի հիմնած Հռոմի Ս. Աթոռին, գոր կը յարգենք իբրեւ սրբատեղի, Բրիստոսի հանդէպ մեր ունեցած հասարակաց սիրոյն արտայայտութիւնն է: Նոյն սէրն է, որ հին ժամանակներէ ի վեր բազում հայ ուխտատուներ առաջնորդած է դէպի Հռոմ, եւ նոյնպէս Արեւմտքէն շատ սը Բրիստոնեաներ՝ դէպի Նոյեան Տապանի երկիրը եւ Ս. Էջմիածին, որ հաստատուած է Ս. Գրիգոր Լուսատուի կողմէ՝ իբրեւ հոգեւոր կեդրոնը Հայ Ազգին:

Մեր ժամանակներու համաժողովներու ոգին աւելի եւս ամրապնդեց եղբայրական այն կապը, որ արդէն իսկ գոյութիւն ունէր Կաթողիկէ եկեղեցականներուն եւ մեր միջեւ: Այս ուղղութեամբ լաւագոյն օրինակը կարելի է նկատել, նախքան Վատիկանի Բ. Ժողովը, Նիկոսիոյիոյ եւ ապա Պուլկարիոյ ձերուսագարդ Առաջնորդին՝ Երջանկայիշատակ Ստեփանոս Արքեպիսկոպոս Յովակիմեանի բարեկամութիւնը երիտասարդ Կաթողիկէ հոգեւորականի սը հետ, որ յետոյ եղաւ Երջանկայիշատակ Յովակիմեան ԻԳ. Պապը: Վատիկանի Բի ոգին խորապէս ազդեց մեր եկեղեցականներուն վրայ: Այդ ժողովին ներկայ գտնուող մեր դէտերը, իրենց տեղեկագիրները հրատարակեցին Հայ մասնակի սը եւ ամբողջ Հայ եկեղեցականութիւնը մեծապէս ազդուեցաւ տեսնելով, թէ ինչպէս Կաթողիկէ եկեղեցին երիտասարդացուց ինքզինք՝ քայլ պահելու համար արդի աշխարհի հարցերուն հետ, իբր օրինակ ծառայելով մեզի նման աւելի փոքր եկեղեցիներուն: Մասնատարաբար վերջին երեւնաւորակին Հռոմէական Կաթողիկէ եկեղեցոյ եւ Հայոց Առաքելական Ուղղափառ Ս. եկեղեցոյ միջեւ յարաբերութիւնները աւելի եւս սերտացան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ծայրագոյն Պատրիարքը եւ Կաթողիկոսը Ամենայն Հայոց, Հռոմ այցելելով հանդիպում ունեցաւ Պողոս Զ. Պապին հետ, եւ Սրբազան Պապը այցելեց Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը: Աւելի վերջ, Յովակիմեան Պողոս Բ. Պապը եւս այցելեց Ս. Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնները:

Մենք, Հայոց Առաքելական Ս. եկեղեցոյ

Առաջնորդներս եւ հոգեւորականներս, հետեւելով մեր նախորդ առաջնորդներու Բրիստոնէական օրինակին, սկսանք սերտ կապեր հաստատել Կաթողիկէ հոգեւորականներուն հետ: Այս ամէնքը ծառայեցին Աստուծոյ փառքին եւ եղան ուղիղ քայլեր, ձգտող դէպի Բրիստոսի եկեղեցիի միութեան: Մենք երբեք պիտի չնոռնանք երկրաշարժէն աղիտահար Հայաստանին օգնելու համար Հռոմի Ս. Աթոռին, Կաթողիկէ եկեղեցոյ նուիրապետութեան եւ բազմաթիւ հոգեւորականներու կատարած անրդասիրական գործունէութիւններն ու թափած ջանքերը:

Հագիւ տարի սը եղաւ, որ Հայաստան դարձեալ ինքզինք հոչակեց որպէս անկախ երկիր: Եօթանասուն տարի Հայ ժողովուրդը եւ մանաւանդ եկեղեցին տառապեցան անաստուած վարչաձեւի սը լուծին ներքեւ: Այդ միջոցին, համայնավարութեան փոթորկոտ ժովուն սը եկեղեցին դժուարաւ կրցաւ իր գոյութիւնը պահպանել: Բայց անմիջապէս որ Հայաստան իր անկախութիւնը հռչակեց, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. իր նախորդներու համամիութենական ոգիով օժտուած, Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան հրաւեր ուղղեց, որ Հայաստանի սը ապրող Կաթողիկէ Հայերու հոգեւոր պետերուն գոհացում տալու համար հոգեւորականներ ուղարկուին: Ան նոյնպէս ողջունեց Հայր Ներսէս Տէր Ներսէսեանի Արեւելեան Երուպայի եւ Հայաստանի Պապական Փոխանորդ նշանակումը:

Նորին Վեհափառութիւնը, մեծապէս յուսախաբուեցաւ ի տես Կիլիկիոյ Հայ Կաթողիկէներու Ամենապատիւ Յովակիմեան Պետրոս ԺԸ. Պատրիարքի Շրջաբերական Թուղթին, որ շարք սը ընդվզեցուցիչ արտայայտութիւններ եւ հաստատումներ կը պարունակէ: 1992 Սեպտեմբերի վերջաւորութեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Աի նախագահութեամբ գումարուած Եպիսկոպոսաց Ժողովի ընթացքին ընարկուեցաւ տոյն Շրջաբերական Թուղթը, որուն կարգ սը կէտերը անընդունելի գտնուեցան: Ստորեւ այդ կէտերէն ոմանք զորս կը ներկայացնենք, մեր փոխադարձ խորհրդակցութեան կարեւոր նիւթեր կը նկատենք.

1) Շրջաբերականին համաձայն Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսները Հոկտեմբեր 19ին, 1991 Լիբանանի սը ժողով գումարելով իրենց ուշադրութիւնը կեդրոնացուցին Հայաստանի Առաքելութեան վերածաղկման նիւթին շուրջ: Ի՞նչ է այս առաքելութեան նախապէս եւ որո՞նց համար է ան: Երբ Հայ Կաթողիկէներու հոգեւոր կարիքները արդէն իսկ մատակարարուած են, ի՞նչ է պատճառը այս առաքելութեան, որ նկարագրուած է որպէս «անծայրածիր դաշտ»:

2) Շրջաբերականը պատմական հաստատումներ կ'ընէ Հայ Կաթողիկէներու ծագման մասին, որոնք զուրկ են իրականութեան համապատասխանող հիմքերէ: Ան կը յայտարարէ, թէ Զաղկեդոնական վիճաբանութիւնները բաժնած են Հայոց եկեղեցին, եւ թէ՛ Հայ Զաղկեդոնականները՝ ըստ իրեն՝

Հայ Կաթոլիկները, հալածուած եւ փոքրամասնութեան մը վերածուած են: Մենք այն տպատրուբեան տակ էինք, որ Քաղկեդոնական այս բանավէճը իր պատմական տեղը գտած էր: Միջին դարերու ընթացքին Հռոմի Եկեղեցին, Պապերն ու աստուածաբանները երբեք հարց չեն ըրած Հայց. Եկեղեցոյ Ուղղափառութիւնը, քաջ գիտնալով, որ Հայերը նախընտրեցին Կիւրեղ Աղեքսանդրացիի բանաձեւը: Ներկայ շրջանի մասնագէտները կրկնակիօրէն ցոյց տուին, թէ «Քաղկեդոնական Վէճերը» դրդուած էին Բիւզանդական արքունիքին կողմէ, Հայոց վրայ իշխելու համար: Հայ Կաթոլիկները յուսահատօրէն փորձած են պատմական ինքնութիւն մը որուն ել իրենք իրենց, բան մը որ ազնիւ գաղափար է, բայց պատճառ չկայ որ սեփականացնեն ինքնութիւն մը, որ կը պատկանի Հայաստանի տարրեր միջավայրերու մէջ ապրող Քաղկեդոնական տարրերուն: Արեւմտեան մտատրականներու պատմական ուսումնասիրութեան համաձայն, յայտնի է, թէ Հայ Եկեղեցին զանազան ժամանակաշրջաններու մէջ, Բիւզանդական արքունիքին կողմէ պարտադրուած է ենթարկուիլ Կայսրութեան կրօնական քաղաքականութեան, մինչ «Քաղկեդոնական» Հայեր մեծամասնութեամբ առնչուած են Բիւզանդական հաստատութեան հետ:

Այս կարգի ժամանակավրէպ կէս ճշմարտութիւններ յարուցանելով Շրջաբերական Թուղթը հասկցնել կ'ուզէ թէ Հայերը կրօնապէս բաժնուած ժողովուրդ են, եւ թէ Առաքելական-Ուղղափառ Հայերը հալածուած են Հայ Կաթոլիկները հինգերորդ դարու կէսէն սկսեալ: Մենք չենք խորհիր, որ ողջմիտ պատգամ մը ըլլայ ասիկա ուղղուած Հայաստանի Կաթոլիկներուն, մանաւանդ այնպիսի շրջանի մը մէջ, երբ հասերաշխութիւնը կենսական անհրաժեշտութիւն մըն է Բրիտանոնեայ նոր հանրապետութեան համար: 1930էն ի վեր, Հայ Եկեղեցոյ եւ Հայ Կաթոլիկ Եկեղեցոյ միջեւ գոյակեցութեան ձեւ մը (Մօղոս Վիվանդի) գոյութիւն ունեցած է: Ամեն պատճառ կայ այդ գոյակեցանքը պահպանելու եւ զօրացնելու: Բայց ատիկա կարելի չէ իրականացնել ենթադրեալ ինքնութիւններու հիման վրայ բանավէճեր յարուցանելով:

3) Հայ Կաթոլիկ Եպիսկոպոսաց ժողովը որոշած է Կիլիկիոյ Հայ Կաթոլիկ Պատրիարքութեան իրաւաստութիւնը ընդարձակելու Հայաստանի եւ Վրաստանի Հայ Կաթոլիկներուն վրայ: Սկիզբէն ի վեր Կիլիկեան Հայ Կաթոլիկ Պատրիարքութիւնը երբեք այնպիսի իրաւաստութիւն մը չէ ունեցած Հայաստան բնակող Կաթոլիկներուն վրայ: Այս գոյակեցանքին մէջ որեւէ փոփոխութեան փորձ, այն օրերուն երբ Հայաստան նոր յայտարարած է իր անկախութիւնը, կրնայ մեկնարանուիլ իբրեւ ոտնձգութիւն Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի իրաւաստութեան սահմաններէն եւ հօտէն ներս: Հայաստանի առաքելութիւնը որպէս «անսահման դաշտ» եւ «անձայրածիր կոյս դաշտ»

բառերով որակոււմը, որոնց կը հանդիպինք Շրջաբերական Թուղթին մէջ երեք անգամ, կը հուսատիացնեն այս մեկնաբանութիւնը:

4) Կաթոլիկ Եպիսկոպոսներու Միտողը նաեւ որոշած է զանազան ծովեր, ու թեմական ընծայարաններ հաստատել ու շատ մը հոգեւորականներ դրկել: Այս որոշումները պարզապէս կը զարմացնեն մեզ, երբ քաջ գիտենք բոլոր այդ առաքելութեանց նպատակը: Հայաստանի ամբողջ բնակչութիւնը՝ ներառեալ անաստուածները, հեթանոսները, բողոքականները եւ արդարաւորները, երեքուկէ միլիոն է, որուն մէջ Հայ Կաթոլիկները յարաբերաբար շատ պզտիկ փոքրամասնութիւն մը կը կազմեն: Ըստ Շրջաբերական Թուղթին, 1965ին 160,000 Կաթոլիկ Հայեր կ'ապրէին Վրաստանի, Հայաստանի եւ Արիւմ մէջ, ինչ որ անվաւեր է: Չենք կրնար հասկնալ, թէ Հայ Կաթոլիկներ Պրեժնեի շրջանին ինչպէս յաջողած են արդարահամար կատարել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ երկու այլ սովետ հանրապետութիւններու մէջ: Նոյնիսկ եթէ յիշուած թիւը ստոյգ նկատենք, քանի՞ ընծայարանի, ծովի եւ եկեղեցականի պէտք կրնայ ունենալ այդպիսի համայնք մը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ գումարուած վերոյիշեալ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներուն համաձայն, կը խորհինք թէ Հռոմի Ս. Աթոռի Հայաստանի մէջ Հայ Կաթոլիկ Փոխանորդութիւն հաստատելու եւ իբր Փոխանորդ՝ Մխիթարեան Միաբանութեան անդամ մը նշանակելու սկզբնական որոշումը՝ տեղին է: Թէեւ «Սեբաստիոյ Արքեպիսկոպոս» տիտղոսը Հայ Հոգեւորականներու միջեւ որոշ հակադէմոսթրիան յառաջացուցած է, քանի որ Վ. Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան իրաւաստութեան տակ, Սեբաստիոյ մէջ տակալին կը գտնուի փոքր Հայ Առաքելական Ուղղափառ համայնք մը: Մենք նոյնպէս կը մտածենք թէ նշանակուած Հայ Կաթոլիկ Փոխանորդին եպիսկոպոսական ձեւադրութեան եւ օժման, անիկ յարմար է որ այլ բարձրաստիճան եկեղեցական մը նախագահէ փոխանակ Նորին Ամենապատուութիւն Յովհաննէս Պետրոս ԺԸ. Պատրիարքին, որպէս զի սխալ մեկնաբանութեանց տեղի չորով:

Մենք Չեր Սրբազնութեանց դիմելու յանդուգն քայլը առինք ի սեր Բրիտանոսի եւ շարունակելու համար Հռոմի Կաթոլիկ եկեղեցոյ եւ Հայց. Առաքելական Ուղղափառ Ս. Եկեղեցոյ միջեւ երկխոսութիւնը: Մենք գիտենք թէ Դուք եւ մենք նոյն նպատակը կը հետապնդենք, եւ կը զգանք թէ պէտք է աշխատինք երկրարար լաւագոյն միջոցները որոնելու մեր հասարակաց նպատակին հասնելու համար:

Թող մեր Տերը Յիսուս Բրիտանոս առաջնորդէ մեր խորհրդակցութիւններուն մէջ եւ սուրբ Հոգին մեզ շնորհէ իմաստութիւն՝ ուղիղ ճանապարհ գտնելու:

Չերոյ աղօթարար՝  
Վաչէ Արքեպիսկոպոս Յովսէփեան  
Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան  
Մերոպ Եպիսկոպոս Մուֆաֆեան  
Յովհաննէս Եպիսկոպոս Տերտրեան

Գերշ. Կարտինալ Էտուըրտ Քասիտի վատիկանի պատուիրակութեան անունով նախ ընդունեց, որ նոր կացութիւն մը կը տիրէ նախկին Խորհրդային Միութիւնը բաղկացնող երկիրներէն ներս, ուր ժողովրդավարական, մարդկային իրաւունքներու՝ մանաւանդ խղճի ազատութեան գաղափարականները տեղաւորուիլ սկսած են. ըստ այնմ Կաթոլիկ եկեղեցին բնականաբար ամէն իրաւունք ունի Հայաստանի եւ Հասարակապետութեան Անկախ Հանրապետութիւններու բոլոր երկիրներուն մէջ գոյութիւն ունենալու: Այս կացութիւնը սակայն, պարզեց Գերշ. Կարտինալը, բնաւ չի փոխեր արեւելեան բոլոր եկեղեցիներու նկատմամբ Հոռմի Աթոռին համամիութենական վերաբերմունքը, որ կը կառավարուի երկու փաստաթուղթերով.

ա) Յովհաննէս-Պողոս Բ. Սրբազան Պապի 31 Մայիս 1991 թուի նամակը՝ յղուած Երոպայի Եպիսկոպոսներուն ի մասին Կաթոլիկներու եւ Ուղղափառներու Յարաբերութեանց՝ Կեդրոնական եւ Արեւելեան Երոպայի նորաստեղծ Պայմաններուն մէջ. եւ  
բ) 1992ի Յունիսին Վատիկանի կողմէ հրապարակուած փաստաթուղթը. «Աւետարանչութիւն եւ Համամիութենականութիւն Նախկին Խորհրդային Միութեան մէջ - Ընդհանուր Սկզբունքեր եւ Գործնական միջոցներ Համադրելու Աւետարանչական Աշխատանքները եւ Համամիութենական Յանձնառութիւնը Ռուսիոյ եւ Հասարակապետութեան Անկախ Հանրապետութիւններու եւ Միւս Երկիրներու Կաթոլիկ Եկեղեցիներուն համար»:

Գերշ. Կարտինալ Քասիտի յայտնեց նաեւ, որ Հայ Կաթոլիկ Պատրիարքի Շրջաբերական Թուղթը հրատարակելէ առաջ, հեղինակը չէ ապահոված Հոռմի Աթոռին համաձայնութիւնը: Ապա ան շարունակեց ըսելով, թէ Հայ Կաթոլիկ Պատրիարքը հոգեւոր որոշ իշխանութիւն մը ունի Հայաստանի Հայ Կաթոլիկներուն վրայ, եւ թէ սոյն հարցը Նոյեմբերի Հայ Կաթոլիկ Եպիսկոպոսաց Ժողովի օրակարգին մէջ է, որմէ յետոյ կարելի պիտի ըլլայ յստակ գաղափար մը կազմել այս մասին:

Եղբայրական սոյն հանդիպումը Սուրբ Աւետարանի ընթերցմամբ եւ աղօթքով վերջ գտաւ: Ապա Գերշ. Կարտինալ Սիլվէսթրինիի կողմէ ընդունելութիւն մը սարճուեցաւ ի պատիւ Հայց. եկեղեցւոյ բարձրաստիճան հոգեւորականներուն:

Նոյն գիշերը հրապարակուեցաւ համատեղ հաղորդագրութիւն մը այս կարեւոր հանդիպման մասին:

ԴԻԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ  
Armenian Church of North  
America Western Diocese

Հալիվուտ, Նոյ. 4, 1992